

ԱԲ "առողջապահ"։ Նմանապես "ի հարածին ուսուցանական միջոցն" (էջ 322) ԱԲ "առաջա-  
շաբան"։ Հմտ. նաեւ էջ 352, 353, 374 ուր  
"առողջապահներ" գիմաց ԱԲ օր. ունին "առաջա-  
շաբան"։ Թէպէս եւ Կողայիքի՛ Ադաթ անդեղունէն  
բերած չորս մարդուններու համար այլակերպ ըն-  
թիրցուած չի անցնար նոր հրատարակութիւնը,  
սակայն այս բառի մէջ ալ միաձեւութեան բերումն  
ակի յայտնի է. օրինակի համար. Ճ.՝ Մարդուննեան  
մարմինն" (էջ 185) ու ճառընարդը եւ ԱԲ օրին. կը  
կարդան "մարդունն" մերկանու զննութիւն մարդու-  
ննեան" (էջ 308) ԱԲ. "մարդունն" եւ վիրշակէս  
"ի տկառութիւն մարդուննեան կարգացն" (էջ 299)  
ա-ն կը փոխէ եւ կ կարգայ մարկերպ "մարդունն"։  
Ճ.՝ Ադաթ անդեղուն թէ նոր եւ թէ վենես։  
Հրատ. համասրապէս ունին "ի խուրույն ճանա-  
պարհու" (էջ 125, Անեսեմ. 182) զոր նորայր չէ  
յիշած, թաճճած ճենասպիրներն նոյն կողղուն եւ  
կընթեւունուն "ի խուրույն" էթ. Ճ.՝ ի խուրույն  
մորջ աղջան հետանուացն ու ճառընարդը պայտիու-  
խելով կը կարգայ "ի խուրույն" իրաւամբ ուրիշն  
իմաստ. Ժէ 17 "ի խուրույն ամպ երեւի ազաւաղ  
նախագաւութիւնը ուղղակի կը համարի Հատուն-  
տիրի Հեղինակը "ի խուրույն" Բաց ասու "մարա-  
խուն սառեւրացն իսունըն թանձութեան նույեալ  
է ի վրայ ձերյ աւաց սրտին" (Ադաթ էջ 122) և  
օր. ունին "ի խուրույն"։ Հալածէր զզորս "ի խուրույն",  
(էջ 458) ու ճառընարդը "ի խուրույն" էթ. Նո-  
րայրի Ադաթ անդեղուններու անդենքն մին ալ  
է "անդունույն" (էջ 127, Անեսեմ. 184), նոր հրատ.  
"անդունույն" բբէ անը ընթիրցուածն աւելի ուղղու-  
է, այսպէս ունին նաեւ թաճճած օրինակները, ԱԲ  
"անդունույն", Դ. միայն "անդունույն"։ "ի սահան-  
ծփանաց անդեգին մուեգին աւեցնցն" (անդ 139,  
Անեսեմ. 203) մանաւոր տարպերութիւնն մէ չըսնին  
հոս ճեւագիրներու, եւ զարմանայի չէ, բայ որում,  
ինչպէս վերն ալ շեշտեցիք, այնին մասնիկը տե-  
ղական ածանց կը շնէն գասական հայերկի մէջ,  
հմտ. անդունույն, Ուցոր. 146. յանուանին, եղն.  
103. իւնույն, Օրին. Ժէ. 11. բուշոյի Զաքար.  
Է. 7. Ըրոյն, Բայր. 157 Եւսյուն, Վեղապէտ ժէ.  
"ըստ անդունույն" կերպարանացն նախագաւու-  
թիւնը, զոր նորայր մէջ բերած է, և օր. միայն  
կընթեւունուն "անդունույն", որ աւելի վասերական է,

Այս վկայութիւնները թէպէս սաղտկալի  
են եւ շատ ցամաք, սակայն կը ցուցընեն վճռա-  
կան կերպով թէ դասական միւս մատենագրու-  
թեանց մէջ վայրավատին ցրուած ո-յին ածանց-  
ներն ալ պայմիդ հելքմանց կը սպասեն, որ  
անշուշտ կիրականանայ երբ ճեռագրաց համե-  
մատական հրատարակութիւնները հրապարակ  
ելլեն։

Հ. ԱրոՍԱԿԻՍ ՎԱՐԴԱՆՅԱՆ

## Ա Ջ Ա Գ Ր Ա Կ Ա Ն

Դ. ԽԱՐԵՆԵՑԻ ԱԲ "ՄԻԹՔ, ԲԵՒԼ ՀԱՅ ՓԻ-  
ԼԱՎՐԻՆԵՐՈՒ ԲԵՐԵՆԻ ԲԵՇ

Փողովդական վէպին — Սամանց ջան  
— մէջ՝ պարզ խօսք մը կը գրաւէ ուշադրու-  
թիւնս:

ՄՇէրի մահէն ետքը ծնած դաւիթը որբ  
էր, որպէսետեւ ծնող մայրն ալ կը մեռնէր ան-  
միջակէս: "Կնիկը տարան վերուցին, կ'ըսէ վէպը  
— ուն մայ իւր շըմն":

Առ խօսով հասկնել կ'ուզուի թէ՝ "ան-  
տէր, անպաշտպան մաց գետինն, ուր տարրեր  
փուոց չկայ իւրէ զատ, որ ցողնաւոր խոտէ,  
Ֆ.է. հիւսուած կ'ըլլայր":

Վէպին փոփոխակներէն (variante) մէջ՝  
շարի տեղ կը գործածէ արդէն իսէր բառը. —  
...աղջն անտէր կը մայ իւրէ (փսիաթ) վե-  
րայ.:

Ուրիշ փոփոխակի մը մէջ ալ ձեւը նոյն  
է. — "Մէր աղջն ա'կէնայ լոր շըմն: ՄՇէր  
ըսաց՝ թըլ իւլը, թըլ կենայ լոր շըմն: Որուն  
իւր բացարութիւն կը գտննէք գրքին ստորէշ՝  
հետեւեալը. — "ցոլ բառին է (= ցորի  
կոթ). այստեղ նշանակում է՝ որք կը մայ: "

Գիտնական բանահաւաքին (Բ. Խալա-  
թեանց) տուած այդ բացարութիւնը, ինձ կը  
թուի, բռնազօս է: Որչափ գիտեմ՝ շուրջէն յօ-  
ւաններէն խսիր չի շնուրիր, գէթ մեր կողմէրը  
(Մկնս ալ կ'ըլլալով): Հազին միայն,  
— ան ալ նեղ պարագաներուն ՝ առքէնին  
(հաճար) երկար ցողւններէն աղքատակի խսիր-  
ներ հիւսուլով կը գործածեն գաւաշի գե-  
ղցինները:

Իսկ մէկ (կնիւն) խսիր շինելը սովորական  
է, եւ կնիւնի տերեւններն ալ տեսակ մը ցո-  
ւած են:

Ցը կամ Ցըուն ընդհանուր կոչումով  
ըմբանուած փողաձեւ տերեւններ ունեցող կնիւնէ  
(ֆ.) կը հիւսունին նաեւ զամբիւլներ, զամբիւ-  
լնինք (սէլէ), կողզիկներ, եւ անային ուրիշ  
յարմարաւոր ափսէ-ընդունարաններ: Ցորենի եւ  
հաճարի ծղծններն ալ՝ աւելի փոքր նման բա-  
ներ կը գործեն գեղցիքը:

Աւելի խոյօր կողովներու, սակառակողվ-  
ներու, կշոքիթաթի (Խոր) շխութեան համար  
կը գործածեն, — նոյն իսկ վանի այգետէրեր



ուռէ որնը (սէցիւտ աղաձը), մասնաւորապէս ողբեան ըստած տեսակէն, որ շատ ճապուկ ու նպատակյարմար է, յետոյ սերկեւիլ ճիւղերէ, եւ քիչ անգամ՝ նաև բարդի, կաղամախի դաշտը ճողերէ:

Աս բոլորէն ամենաշատ գործածականն ու ընդհանուրը՝ ուռի որթն է, իր մեծագոյն յար-մարութեան համար:

Թէ Հայոց մէջ կողովագործութեան ար-հետո շատ բարձր հնութենէ մը կու գայ՝ ատոր ապացոյն ունինք խորենացու մէջ (Գ. Ի. Ե. 432). — “Զօր թափեալ մեծին ներսիսի, հրամայեաց կրել ունովք ի գոռ մի, եւ դար-ման եւ մնուցով նոցին կարգեալ. որք յետոյ աւանցեալ, անուանեցան ՈՒն+ այնորիկ ա-ղագաւուն”:

Աս տեղ խորենացու որոշած որն բառը, կարծեմ որ “խաղողի առնկ”, եւ խաղողի որթէ շինած կողով, պէտք չէ հասկնալ, այլ՝ “ուռի որթէ շինած կողով”, որ ամէն կերպով բնակուն է: Իսկ խաղողի որթաւունկէն հիւսած կողով՝ անծանօթ է, որչափ գիտեմ:

Խաղողի որթով (էու) կողովագործութիւն կարելի չէ. որովհետեւ իր ունեցած կոճիկները նախ անկարմար եւ կոշտ կը դարձնեն զիմքը՝ այդ կերպ աշխատութեան մը, երկրորդ՝ ձա-պուկ, ձկուն չեն, ու շուտ կը կոտրին:

Կարելի է ուրեմն քիչ-շատ վստահաբար ըստել որ՝ խորենացու յիշած որն բառը, — որ “որթի ճիւղերէ շինած կողով”, տեղ է առ-նուեր՝ — ուռի որն է, եւ չէ թէ խաղողի: Ուռի ճիւղերէ շինած կողմիւնով կամ պատ-գարակներով է որ կը փոխադրին Արշակուանի սրակուոր բնակիչներուն ծծէկեր երախաները՝ գոմի մը մէջ, որ վերջն աւանի երեւոյթ ստա-նալով՝ կոչուցաւ ՈՒն+:

Կայ նաեւ սո հարցը թէ՝ արդեօք խորե-նացոյ աւանգած այդ եղերերդ ակն գէպքին պատկերը՝ ժողովրդական բացարութենէն աս-նուած չէ, երբ ան “վերցընին մալ, խօսքը կը փոխարեե՛ որբ անսեր մացաց նորածնի մը վիճակը նկարագրելու համար:

Արդէն կամած չկայ թէ՝ մեր ժողովքի անդիր աւանգութիւններուն ամէն մէկ խօսքը, բառը ոյն իսկ՝ խացած խօշոր պատկերներ յ' են հին հայ կեանքէն:

Պէտք է միայն խորին ուշագրութեամբ քննել, ուսումնասիրել, համեմատել՝ անգիրն ու

գրաւորը, հին ու նորը, անխառն ու աղաւաղը, — եւ այն ատեն՝ ամէն մէկ բառ, ոյն իսկ աւելորդ նկատուած, կրնայ լուսաւոր էջ մը բանալ մեր պատմական անցեալին մէջ:

ԶԻՄՈՒՆԻ



## Թ Ղ Թ Ա Կ Յ Ց Ո Ւ Թ Ի Ի Ն

Հ Ա Խ Ա Վ Ո Ւ Ե Ց Ի Հ Ա Ց Ա Խ Ա Վ Ո Ւ Ե Ց Ի Ւ Թ Ս Ե Ն Ո Ւ Դ Ի Բ Է

Ի Ն Դ Ի Բ Է

Դեռ քանի մը շաբաթ հազիւ անցած է այն օրուան վայս, երբ ձեռքերնիս անցաւ թեմական ցուցակմը հրատարակեալ 1910ին, յորում կը նշանակու էր Դրանսիլվանիոյ կա-թուղիկէ թեմին ժողովրդապետութեանց, քահանայից ու հօտին թիւր: Հետա-քրքրական երեցաւ մեզի այս պաշտօնական ցուցակը Բացինք ու թերթեցինք մէջն քանի մը կարեւոր թիւ գտնելու համար:

Հանդիսիս պատ. Ընթերցողաց ծանօթ է արգէն թէ Դրանսիլվանիոյ հունգարացի ժողովրդեան հետ խառն է նաեւ հունգա-րացի կաթուղիկէ հայ հօտր: Այս ցուցակէն մեր գտնել ու զածն էր չորս հայ ժողովրդա-պետութեանց հօտին պաշտօնական թիւր, զոր գտանք ալ եւ հոս կը նշանակենք: Կերպ Հայաքալպէ՝ 1240 հայ, Եղիսարեթուպոյիս՝ 394 հ. Ճուրման՝ 640 հ. Սեբվիզ՝ 98 հ., եւ Հնդհ. գումարը՝ 2472 հայ: Հաւաքառեր է այն բաղմութիւնը որ ի Հունգարիա կամ Դրան-սիլվանիա իր 15—20 հազար հայ կը հա-մարուի: — ցիրուցան այս կամ այն քաղաքը, կամ լւա եւս դրեթէ ամէն քաղաք ու ամէն գիւղ՝ խառն միլիոնաւոր օտար ժողովրդեան մը հետ կարեւոր էր մեզի՝ Հայաստանի ծո-ցէն ելած, Հայութեան Մայր արմատէն բաժ-նուած ժողովրդեան մը թուարկութիւնը,

վասն զի վերջին այս ոչ աննշանակ հայու-թեան կենքրոնին մէջ նորէն սկիզբ ունեցաւ ինչիր մը — հայ Եպիսկոպոսութիւնը — զոր կուզէնք ուսումնասիրել: